

April 28, 1980

The Reverend Father Haik Donikian
Pastor and President of the Parish Council
St. Sahag and St. Mesrob Armenian Church
70 Jefferson Street
Providence, Rhode Island 02908

Dear Father Haik:

We have received your letter of April 14, 1980, regarding the replacement of the Pastor of the St. Sahag and St. Mesrob Armenian Apostolic Church in Providence, Rhode Island.

During a conversation with Mr. Crosby Kazarian, it has come to our attention that possibly we have indicated to him that your Parish Council or any sub-committee is free to interview potential candidates.

At no time have we advised any person, the Parish Council or the sub-committee that they are authorized to interview candidates.

We did ask the Diocesan Council Chairman, Judge John K. Najarian, to advise the Chairman of the Parish Council to submit a letter to us regarding this matter which we have received. We also advised Judge Najarian to relay to your Parish Council Chairman that no candidates are to be considered or interviewed unless we first submit the names to you in writing.

We are appointing Judge John K. Najarian, Diocesan Council Chairman, as our direct representative in this matter and you shall keep him advised of any meeting dates or developments. We shall submit names of pastoral candidates regarding any pastoral replacement.

Hereby we submit the name of the Reverend Father Guregh Kalfayan, the Pastor of St. John The Baptist Armenian Church in Miami, Florida. By May 11, 1980, please inform us of the decision of the Parish Council.

Prayerfully,

c.c. Parish Council Chairman

Archbishop Yerkon Manoogian
Primate

Քիւ 26872
Ապրիլ 15, 1980

Հոգեշրորհ
Տ. Փառէն ծ. վրդ. Աւետիբեան
Հոգեւոր Հովիւ Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ
Նախագահ Ժաւական Խորհուրդի
Սառւթփիւտ.

Սիրելի Հայր Փառէն,

Ինչպէս յայտնած էինք ձեզի, կարելի եղաւ կարգադրու-
թիւն ընել որ Փրաւիտէս Բօտ Այլընքի Հոգեւոր Հովիւ Արժշ.
Տ. Հայկ ԼՅՆՅ. Տօնիկեան ծառայէ իբրեւ Օգնական Հովիւ Սառւթ-
փիւտի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ

Համաձայն ձեր եւ Ժաւական Խորհուրդիդ հետ եղած կարգադրու-
թեանց Տ. Հայկ ԼՅՆՅ. Տօնիկեան պիտի փոխադրուի ձեր համայնքին
մէջ Մայիս ամսու կէսերուն եւ վստահ ենք թէ գործակցաբար պի-
տի արդիւնաւորեք ձեր բարի ծրագիրները մեր ժողովուրդին ընկն-
րային, կրթական, մշակութային եւ հոգեւոր կեանքի բարգաւաճ-
ման եւ Աստուծոյ փառքին համար:

Սիրոյ ողջունել

ԹՈՐԳՈՄ ԱՐԷԵՊԻՍԿՈՊՈՍ
Առաջնորդ

April 15, 1980

The Very Reverend Father Paren Avedikian
Pastor, St. John Armenian Church
22001 Northwestern Highway
Southfield, Michigan 48075

Dear Father Paren:

As we had informed you, it was possible to arrange for the Pastor of St. Sahag and St. Mesrob Armenian Church of Providence, Rhode Island, the Reverend Father Haik Donikian, to serve as Assistant Pastor of St. John Armenian Church in Southfield, Michigan.

In accordance with arrangements made with you and the Parish Council, Father Donikian will be transferred to your community towards the middle of May. We are certain that you will be able to fulfill cooperatively your tasks in the service of the social, educational, cultural and spiritual betterment of the lives of our people, for the greater glory of God.

Prayerfully,

Archbishop Torkom Manoogian
Primate

- St. Sahag and St. Mesrob Armenian Apostolic Church

Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՄԵՍՐՈՊ ԷԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

70 Jefferson Street
Providence, Rhode Island 02908
Tel. 272-7712

Տ. ՀԱՅԿ ԲԱՆԱՐԱՅ ՏՕՆԻԿԵԱՆ
Հովի

April 14, 1980

REV. FR. HAIK DONIKIAN
Pastor

His Eminence Archbishop Torkom Manoogian
Diocese of the Armenian Church of America
630 Second Avenue
New York, New York 10016

Your Eminence:

We wish to inform you that the Parish Council of St. Sahag and St. Mesrob Armenian Church has approved the formation of a committee to seek a clergyman for our parish. The committee is comprised of the following:


Kachadoor Kazarian
Martin Bolodian
George Chakoian
Raffi Najarian
John Najarian
Ara Boghigian

As you know, Rev. Haik Donikian's last celebration of the Divine Liturgy as pastor of our church will be May 11, 1980. Because of the short period of time left and scheduled marriage ceremonies, baptisms, and other church functions, we urgently request the assignment of a clergyman on a permanent basis.

The committee has directed Kachadoor Kazarian and John Najarian to speak with you this Friday, April 18, 1980, relative to this matter.

We anxiously await your reply.


With filial love and devotion,



Rev. Haik Donikian
President, Parish Council



Nathalie Yaghobian
Secretary, Parish Council



Ara Boghigian
Chairman, Parish Council

ab;am

April 7, 1980

The Very Reverend Father Paren Avedikian
Pastor, St. John Armenian Church
22001 Northwestern Highway
Southfield, Michigan 48075

Dear Father Paren:

In a letter dated February 12, 1980, to the Reverend Father Haik Donikian, Pastor of St. Sahag and St. Mesrob Armenian Church of Providence, Rhode Island, we expressed our agreement that he be transferred to your community as Assistant Pastor.

In accordance with this arrangement, Father Haik will celebrate his last Divine Liturgy for his parish on Sunday, May 11, 1980, and on Tuesday, May 13 will depart for Southfield in order there to accept the post of Assistant Pastor of your parish.

We are certain that all decisions regarding Father Haik's transfer and appointment will be scrupulously carried out, with mutual understanding and in accordance with the arrangements made.

We wish you and the members of the parish council good health and success in the performance of your duties in the devoted service of our Church.

Prayerfully,

Archbishop Torkom Manougian
Primate

Թիւ 26806

Ապրիլ 7, 1980

Արժանաշնորհ
Տ. Հայկ Բհնյ. Տօնիկեան
Հովիւ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ
Նախագահ Ժիական Խորհուրդի
Փրավիտէնս.

Սիրելի Տէր Հայկ,

Փետրուար 12, 1980 թուակիր մեր նամակով մեր համաձայնութիւնը
յայտնած էինք ձեզի՝ որ դուք որպէս օգնական հովիւ տեղափոխուիք
Սաուրֆիլտ Միշիկընի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ համայնքը:

Յարմար կը տեսնենք որ Փրավիտէնսի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Ե-
կեղեցւոյ մէջ հրաժեշտի ձեր Ս. Պատարագը մատուցանէք Կիրակի Մայիս
11ին եւ երեքշաբթի Մայիս 18ին մեկնիք Սաուրֆիլտ՝ ստանձնելու հա-
մար ձեր նոր պաշտօնը:

Այս առթիւ կը փափաքինք ձեզի տեղեկացնել թէ մեծապէս կը գնա-
հատենք աւելի քան երկու տասնամեակներու վրայ երկարող օգտակար
ձեր ծառայութիւնը իբրեւ Հոգեւոր Հովիւ Փրավիտէնսի Ս. Սահակ եւ
Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ:

Վստահ ենք որ Ժիական Խորհուրդը պատշաճ կարգադրութիւնք պիտի
ընէ ձեր մատուցանելիք հրաժեշտի Պատարագին եւ ողջերթի ընդունե-
լութեան կապակցութեամբ:

Փրավիտէնսի մեր համայնքին համար նոր հովիւիմը նշանակելու
հարցով մենք պիտի հաղորդակցինք Ժիական Խորհուրդին հետ, յուսա-
ւով անհրաժեշտ կարգադրութիւնները կատարել պատշաճ ժամանակին:

Ժիական Խորհուրդի անդամներուն, ձեզի եւ ձեր հարազատներուն
կը ցանկանք առաւել քաջաոգջութիւն եւ ձեզի վստահուելիք նոր պար-
տականութիւններուն իրագործման մէջ յաջողութիւն:

Սիրոյ ողջունիւ

ԹՈՐԳՈՄ ԱՐԷՅԴԻՍԿՈՂՈՍ

April 7, 1980

The Reverend Father Haik Donikian
Pastor and Chairman of the Parish Council
St. Sahag and St. Mesrob Armenian Church
70 Jefferson Street
Providence, Rhode Island 02908

Dear Father Haik:

In our letter dated February 12, 1980, we agreed to your transfer to the St. John Armenian Apostolic Church of Southfield, Michigan, as Assistant Pastor.

It would be suitable for you to celebrate your last Divine Liturgy at St. Sahag and St. Mesrob Armenian Apostolic Church of Providence, Rhode Island, on May 11, and to depart for Southfield, Michigan, May 13, to assume your new post.

In this connection we desire to inform you that we regard your two decades and more of faithful service as Pastor of St. Sahag and St. Mesrob Armenian Apostolic Church with profound gratification. We are certain that the Parish Council will make the proper arrangements for your farewell celebration of the Divine Liturgy and for a reception.

We shall consult the Parish Council on the appointment of a new Pastor for our community at Providence, and hope to make all necessary arrangements at the fitting time.

We wish you, your family and the Parish Council good health, and pray for your success as you assume the responsibilities of the new position entrusted to you.

Prayerfully,

Archbishop Torkom Manoogian
Primate

ccc. Mr. Ara Bohigian
Parish Council Chairman

Քիւ 26701
Փետրուար 12, 1980

Արժանաշնորհ
Տ. Հայկ ԴՏՆՅ. Տօնիկեան
Հովիւ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ
Նախագահ Ժիական Խորհուրդի
Փրովիտէնս.

Սիրելի Տէր Հայկ,

ժամանակին սաացած ենք ձեր խնդրագիրը, որով փափաք կը յայտնէիք
այլ համայնք մը փոխադրուիլ:

Այս կապակցութեամբ գրած էինք Սաութֆիլտի Ս. Յովհաննէս Մկրտիչ
Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Հոգշ. Տ. Փառէն Ծ. Վրդ. Աւետիքեանին,
որմէ պատասխան մը սաացանք 1980 Փետրուար 5ին:

Յիշեալ նամակին մէջ մեզի կը տեղեկացուի որ Ս. Յովհաննէս Մկրտիչ
Եկեղեցւոյ Ժիական Խորհուրդը համաձայն է ձեզ ընդունիլ իբրեւ
օգնական հովիւ վերոյիշեալ Եկեղեցւոյ, եւ կը խնդրուի որ վերջնա-
կան կարգադրութիւնները ըլլան եւ Սշղուի ձեր մեկնումի թուականը:
Մենք եւս համաձայն ենք այս կարգադրութեան: Հաճեցէք այս մասին
հաղորդակցիլ Հայր Փառէնին հետ:

Մինչ այդ մենք պիտի ջանանք հոգեւոր հովիւ մը նշանակել Փրովի-
տէնսի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ մեր Եկեղեցւոյ համար, եւ այս առնչու-
թեամբ կարելի կարգադրութեան մը մասին առաջին առիթով տեղեկ պիտի
պահենք Ժիական Խորհուրդը:

Սիրոյ ողջունել

ՅՈՐԳՈՄ ԱՐԴԵՊԻՍԿՈԳՈՍ
Առաջնորդ

Օրինակ՝ Ժիական Խորհուրդի Ասենապետին

February 6, 1980

The Very Reverend Father Paren Avedikian
Pastor and President of the Parish Council
St. John Armenian Church
22001 Northwestern Highway
Southfield, Michigan 48075

Dear Father Paren:

Thank you for your letter of January 31, 1980, and the information it contains regarding the decision of the Parish Council and its interview with Father Haig Donikian with a view towards his appointment as Assistant Pastor of St. John Armenian Church.

We are in agreement with the various points made and are pleased to confirm our approval of the appointment; we shall notify Father Haig and all other concerned parties at the earliest opportunity, as well,

May God send His blessings of peace, health and joy to you and to all the members of your parish, and may He grant Father Haig the light of His grace as he undertakes his task of service to our Church and people.


Prayerfully,

Archbishop Torkom Manoogian
Primate

c.c. Parish Council Chairman

ՍԲ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻԶ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻ
ՄԵՍԱԳՈՅՆ ՏԻՐՈՑԹԻ

St. John's Armenian Church
OF GREATER DETROIT



Very Rev. Fr. Paren Avedikian
Pastor

22001 NORTHWESTERN HIGHWAY



PHONE (313) 569-3405



SOUTHFIELD, MICHIGAN 48075

January 31, 1980

His Eminence,
Archbishop Torkom Manoogian, Primate
Diocese of the Armenian Church of America
630 Second Avenue
New York, N. Y. 10016

Surpazan Hayr:

The Parish Council of St. John's Armenian Church has pursued your recommendation of the Rev. Fr. Haig Donikian as the Assistant Pastor of St. John's Armenian Church by inviting him to come to our Parish for the purpose of meeting him personally to discuss his probable contributions to our Parish as the Assistant Pastor.

Following a meeting with Fr. Donikian on Thursday, January 24, the Parish Council came to the decision to accept your recommendation of Fr. Donikian for the position of Assistant Pastor of St. John's. On Tuesday, January 29, the Parish Council made the following decisions regarding Father Haig's probable assignment to St. John's as the Assistant Pastor.

Fr. Haig's annual stipend will be \$25,000, which represents stipend, as well as, all allowances. In addition, Fr. Donikian will be provided with a car, all expenses for which, excluding insurance, will be Fr. Donikian's responsibility. Fr. Donikian will be provided with medical insurance under our Church's plan with the Blue-Cross, Blue Shield Insurance Company. Also, his life insurance will be covered through the Church's policy for our employees. In addition, we will comply with the Diocesan retirement program by paying \$750 annually under the IRA system. As far as Fr. Donikian's and his family's moving expenses to Detroit, the Parish Council decided to allocate an all inclusive sum of \$2500.

May I also at this time, on behalf of the Council, request that Fr. Donikian's assignment to St. John's be made at the earliest, without causing undue hardship to Your Eminence or to Fr. Donikian and his family.

As far as the understanding between the Pastor and the Assistant Pastor is concerned, both the Parish Council and I feel that there is no need for a written document. I have discussed this with Fr. Donikian at great length and he also indicated his agreement.

For Your Eminence's information, the following should constitute the guidelines to which the Assistant Pastor should adhere:

In connection with the Sacraments and the Rites within St. John's, the Pastor will make the assignments.

The Pastor is fully responsible for the Parish, and the Assistant Pastor will be assigned responsibilities as needed. In the absence of the Pastor, the Assistant Pastor will assume full responsibility for the Parish.

The Pastor alone is the presiding officer at Parish Council meetings. The Assistant Pastor is kept abreast of the developments within the Parish Council by receiving regularly, the minutes of the Parish Council meetings. In the absence of the Pastor, the Assistant Pastor will preside at Parish Council meetings.

Responsibility for Church Organizations also falls under the jurisdiction of the Pastor. The Pastor will preside at Church Organizations' meetings. The Assistant Pastor will be present at Church Organizations' meetings. The Pastor will delegate organizational responsibilities to the Assistant Pastor as needed.


The Pastor will initiate and maintain relations with organizations not affiliated with the Church. The Pastor may choose to delegate such responsibilities to the Assistant Pastor.

The Assistant Pastor will submit a weekly written report to the Pastor for his information only.

It is advisable that the Assistant Pastor refrain from accepting gifts from parishioners in connection with the Sacraments and Rites.

We hope that Your Eminence will find the above appropriate and satisfactory, and will communicate this information to Fr. Donikian. Expecting to hear from Your Eminence at your earliest convenience, I remain,

Respectfully yours,



Father Paren Avedikian
Pastor

Թիւ 26626
Յունուար 8, 1980

Արժանաշնորհ
Տ. Հայկ Բհնյ. Տօնիկեան
Հովիւ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ
Փրակիտէնս.

Սիրելի Տէր Հայկ,

Ստացած ենք Դեկտեմբեր 15, 1979 թուակիր ձեր նամակը, որով
փափաք կը յայտնէք ձեր հովուական ծառայութիւնը ի սպաս դնել
այլ համայնքի մը մէջ:

Նկատի ունենալով որ Տիթրոյթի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ
Հոգեւոր Հովիւն ու Ժիական Խորհուրդը խնդրանք ներկայացու-
ցած են իրենց ընդարձակ ծուխին համար Փգնական հովիւ մը ունե-
նալու կապակցութեամբ, ձեր անունը պիտի ներկայացնենք յիշեալ
պաշտօնին համար:

Կը յուսանք որ Տիթրոյթի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ
Հոգեւոր Հովիւ Հոգշ. Տ. Փառէն Ժ. Վրդ. Աւետիքեանի եւ Ժիական
Խորհուրդի ու ձեր Միջեւ փոխադարձ հասկացողութեամբ մը կը ըս-
տեղծուի եւ պատշաճ կարգադրութեամբ կ'ըլլայ ձեզ յիշեալ հա-
մայնքին օգնական հովիւ նշանակելու կապակցութեամբ:

Ձեզի եւ ձեր ընտանեկան պարագաներուն կը ցանկանք առաւել
բաջողութիւն եւ յաջողութիւն:

Սիրոյ ողջունիւ

ԹՈՐԳՈՄ ԱԸՆԵՊԻՍԿՈՊՈՍ
Առաջնորդ

Թիւ 26627

Յունուար 8, 1980

Հոգեշնորհ

Տ. Փառէն Ժ. Վրդ. Աւետիբեան

Հովիւ Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ

Նախագահ Ժիական Խորհուրդի

Սառւթփիւտ.

Սիրելի Հայր Փառէն,

Ընդառաջելով ծիական Խորհուրդիդ խնդրանքին՝ այսու գիրով
Ցառւթփիւտի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցւոյ մեր ծուխին օգ-
նական Հովիւի պաշտօնին համար կ'առաջարկենք Փրաւիտէսի Ս.
Սահակ եւ Ս. Մեսրոպ Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Արժշ. Տ. Հայկ
Բհնյ. Տօնիկեանը, որ գրաւոր կերպով մեզի փափաք յայտնած է
այլ համայնքի մը մէջ ի սպաս դնելու իր հովուական ծառայու-
թիւնը:

Հաճեցէք հաղորդակցութեան մէջ մտնել Տէր Հայկին հետ եւ
մեզի տեղեկացնել ծիական Խորհուրդիդ որոշումը:

Սիրոյ ողջունիւ

ԹՈՐԳՈՄ ԱՐԷՇՊԻՍԿՈՊՈՍ

Առաջնորդ

[illegible][illegible]

Sincerely
Yours Truly,
J. B. [Signature]